

ՆԱՀԱՊԹԵՏ ՄԵԼԻՔՈՆԵՍԱՆԻ «ՍԱՂԵՄԻ ԽՈՒՍԱՐՀՆԵՐԸ» —

Անձկութեամբ սպասում մը եղաւ այդ իրիկուն, 9 Յուլիս 2000, Իրանահայ Միութեան սրահին մէջ, ուր տեղի պիտի ունենար գինեծօնը Նահապետ Մեղքոնեանի վերջին գրքին Աթոռները շուրջ 400-ի մօտ էին, գրաւելով սրահին ամբողջ տարածքը։ Ո՛վ պիտի զար բազմելու այս մթոններուն վրայ, ամառնային այս եղանակին, երբ կիրակի օրով ամէն ոք կը միտի քաղաքէն դուրս շրջազայտ թեան երթալ, մասնաւոր որ դպրոցական արձակուրդները արդէն սկսած էին։

Յոռետեսութիւն էր դուցէ այդպէս մտածելը։ Երեկոնքի ժամը 6:30-էն անդին սակայն Հանդիսականները մի առ մի Հասան եւ իրենց մթոնները գրաւեցին, որոշ զուարթութեամբ մը որ քիչ անգամ յայտնի կ'ըլլայ գրական երեկոյթներուն Նահապետ Մեղքոնեանի գրքին պարունակութիւնն էր՝ զոր գուշակած էին մարդիկ, եւ ինչ որ կ'երեւի սիրով կը սպասէին Հանդէսի բացման օրպէսզի լսեն թէ ի՛նչ են եւ ո՞վ են այդ «Սաղէմի Խոնարհները» գրուհնդիակը նկարագրած պիտի ըլլար իր սահմանափակ ծաւալով Հատորին մէջ։ Եւրջ 140 էջեր։

Վիզերը վերամբարձ, ծոճորակները իրենց ուսերուն վրայ Հաստատուն րունած, ներկաներուն աչքը սեւեռած էր դէպի բեմ, ուր Հանդիսավար Բարսեղ Գարթալեան կը սկսէր իր Հանդիսավարութիւնը։

Հանրութեան մէջ տեսանելի էին հրահրեանքն՝ Լոս Անձելէսեան Հայ բազմութիւն մը, Երուսաղէմահայ, Եգիպտահայ, Լիբանանահայ, Սուրիահայ, Պարսկահայ, Պոլսահայ, Յորդանանահայ, Հայաստանահայ։ Այս «խոռոչներում» բազմութիւնը՝ ուշադիր կը հետեւէր սկիզբէն արդէն՝ Հանդիսավարի խօսքերուն, եւ կարծես կ'ուզէր ըմբռնեն յանր բեմբասացութիւնը բառ առ բառ։

Մտաւորականներու Հոյլ մը կար Հոն, նկատի առնելիք թիւ մը գրասէրներու, գրագէտներու, լրագրողներու, երաժշտասէրներու, եւ դեռ գանազան գործունէութեանց սեփականատէրեր եւ պաշտօնեաներ։ Յայտադրին մէջ կային ծանօթ

անուններ բանախօսներու եւ գեղարուեստական բաժինը կատարողներու։ Մթնոլորտը ընտանեկան էր, զուարթ երեկոյթի մը մասնակցութեան Հանոյթով, ուր կարծես իւրաքանչիւր ոք ինքզինք ազգական կը կարծէր Նահապետին Արդարեւ, այդ իրիկուն գլխաւոր կիզակէտ մը եղած էր «Ռոնարհները» ստեղծագործող Նահապետը, որ անկիւն մը քաշուած լուսութեամբ կը հետեւէր իրեն ընծայուած պատուոյ արտասայտութեանց։

Բարսեղ Գարթալեան խանդավառ էր իր ներկայացումներուն մէջ, եւ կ'ուզէր անպատճառ նոյնպէս խանդավառ տեսնել ունկնդիրները, ջանալով Հանդիսութեան բնոյթը վերածել գրական եւ Հոգեկան յագուրդ առթող միջավայրի մը։ Եւ յաջողեցաւ։ Մի՛ ըսէք երեք թէ երկայնաբան է Բարսեղը կամ աւելորդաբան է Բարսեղը։ Բարսեղը, Գարթալեան Բարսեղը՝ ամբողջ Հանդէսի կատարման շերտորդումն սուղն է, տեղի ունեցող Հանդէսի «բովանդակութիւնը» ներկայացնող Հանդիսավարն է որ խորքով գիտէ ամէն նրբութիւն՝ Հարցին վերաբերեալ։ Եւ, այդ իրիկուն, առանց թոթովանքի, անկեղծաբար, իրեն տրամադրուած «միջանկեայնեղով» ներկաներուն ցոյց տուաւ Նահապետ Մեղքոնեանի ներքին եւ արտաքին կեանքի մի քանի մանրամասնութիւնները, որոնք Հարկաւոր գարդերը կազմեցին Հանդէսին, իր՝ դրած պարզքին բովանդակութիւնը իմանալէ առաջ։

Կը գնահատենք Բարսեղը, իր յաջող և արարողապետի՝ Հանգամանքին մէջ։

Իրանահայ Միութեան Գրականութեան եւ Արուեստի բաժնի վարչութեան նախագահ Տիկին Անահիտ Նազարեան պատշաճ բացում ըրաւ Հանդէսին, շեշտելով գիրքերու կամ գրականութեան կարեւորութիւնը Հայ կեանքի հոլովոյթին մէջ, իր անհաւատչեայ ազգային գոյատեւման եւ բարգաւաճման։

Ճորճ Արջիկեան ընթերցումը ըրաւ իր գրութեան, փորձելով բաղդատական նմոյշներ ցոյց տալ ուրիշ «խոնարհներու» կեանքէն, ի վերջոյ մաղթելով Նահապետին

դալար գրիչ եւ միշտ աւելի բեղուն գործու-
նէութիւն:

Օշին Գէշիչեան, որ ըստ արիստո-
տէլեան իմաստասիրական դրութեան՝
միաժամանակ ամէն տեղ գտնուելու յատ-
կութիւնը ունի (ubiquitous), որ գաղութահայ
կեանքի ծալքերուն գիտութիւնը ունի եւ
հայկական հարցերու խորին խորհուրդները
իմացող մարդն է, այս բացառիկ մարդը, որ
ի վերայ այս ամենայնի լրագրող մըն է
նաեւ՝ զարմացուց հանդիսականները եւ
բաւական գուարկացուց ընթերցողը երբ
ըսու թէ Վիւնք կ'ուզէր գրած ըլլայ այս
գիրքը եւ իր անունը տեսնել այդ գիրքի
ճակատին: Շատ բան կը նշանակեն այս
Երուսաղէմացիին խօսքերը, որ արդէն ի
սկզբամէ անտի գաղափար ունէր այդ ճղճիմ
մարդոց մասին, զորս նահապետ Վոնարճ-
ներ՝ կոչած է: Ան նահապետի գրքին գովքը
ըբաւ շատ պարզ բայց գիտաստոր գնահա-
տականով մը, որուն նման սակաւին չէինք
լսած այլ առիթներով: Առաջին անգամն է
որբ. ըսաւ Օշին, - կը կարգած գիրք մը
որուն մէջ՝ ստորակէտ, կէտ, շեշտ, բութ,
վերջակէտ իրենց տեղը դրուած են:

Յայտագիրը կը շարունակուի...

Ժամերը կ'անցնին եւ կ'երկարին
Մեզի կը ներկայացնեն գեղարուեստական
բաժնի մը, ամէնուն հաւանութիւնը ստացող,
ծափահարութիւններու հեղեղին տակ, ըլլայ
Սալբի Մայիլեանի նուրբ, բեհեգեայ ձայնա-
յին թրթռացումներով եւ նազանքի սրտա-
ռուչ ժնեքերով երգերը, մինչեւ Արտաշէս
Հայրեանի օփերային եւ ժողովրդական
եղանակները: Երգերուն վերջաւորութեան
դեռ չհասած, արժանաւոր ծափահարու-
թիւնները կ'երկարէին ծաւալուելով սրահի
կամարներուն տակ... երբ արուեստագէտ-
ները դադարած են արդէն երգելէ՝ Հաճելի է
լսել այսպիսի ձայնի, որոնք տարբեր
աշխարհ մեզ կը փոխադրեն... եւ գաղափար
մը կու տան մեր երգահաններուն կարո-
ղութեան մասին: Լուրջ երգի ստեղծած
մթնոլորտին մէջ կը զգաս թէ պարզ երգէն
անդին մեր հեղինակները ունեցած են

գանազանեալ ներշնչում եւ իւրացած
ճաշակ, եւ յօրինած են երգեր եւ արիաներ
որոնք Վերտի, Պախի կամ Պիդէի հզօրու-
թիւնը եւ առինքնող հրապոյրը ունին
Պէտք է զարգացնել այսպիսի երգչներու
ծրադիրները, որոնք կրնան մեզ ծանօթացնել
եւրոպական շրջանակներուն եւ հայ ստեղ-
ծագործ հանճարին գաղափար մը տալ
միջազգային երաժշտական համայնքին:

Սալբիին ընկերացաւ դաշնամուրի
վրայ Յովիկ Ռսկանեան, իսկ Արտաշէսին
կ'ընկերանար Տատիանա Չախմախճեան:
Երկու արուեստագէտներ, որոնք իրենց
մատեններուն ճիշտութեամբ ստեղծաշարի
գիտութեան ապացոյցը տուին:

Գեղարուեստական բաժնին վերջին
ներկայացումը կը կատարէր Արարատ
Պետրոսեան, որ իր շուրի վիլ նօթերով մեզ
կը համակէր հայրենի թեթեւ շունչով մը
եւ կը հասցնէր մեր հայրենի լեռներու
մօտերը, ուր կը լսէինք այդ բարձունքներէն
եկած թրթռացումները, ազգային արձա-
գանգներով պարուրուած:

Ժամերը կ'անցնէին վայրկեաններու
արագութեամբ, Բարսեղ Գարթալեան հան-
դէսին մեկնաբանութիւնը կը շարունակէր
բեմ հրաւիրելով հանրածախօս մամուլեզող,
հեռուստամամի վարիչ-խօսնակ Անահիտ
Մարտիրոսեանը: Եւ ան կը սկսէր ընթերցու-
մը Վոնարճերէն մէկ դրուագին, Բնիկը:
Մտածեցի տեղույն վրայ որ զոնէ քսան
վայրկեան մը պիտի տեւէր փոքրիկ վիպա-
կին այդ ընթերցումը եւ յայտագիրը պիտի
ծանրանար յարգի վայրկեաններով: Զնշումը
սրտին վրայ, երբ բաւական յառաջացած էր
ընթերցումը, շուրջանակի նայուածք մը
նետեցի նկատի առնելու համար ունկնդրու-
ներու հողքի իճակը:

Ոչ մէկ արտաքին նշան յղանածու-
թեան, ոչ մէկ նշոյլ նոյնիսկ դոյզն ձանձ-
րոյթի Մարդիկ կը հեռանէին Վիեննայի
սիրային արկածներուն որոնք վախճան մը
կ'ունենային անարդարութեան, յուսախա-
բութեան եւ վշտի ալիքներու մէջ:

Անահիտին ընթերցումով յայտնի
կ'ըլլար նահապետի ամբողջ հողքին սէրը

ու նուիրուածութիւնը հայ գիրի հանդէպ

Յայտնի է որ Նահապետ կը սիրէ գրել, եւ, իրապաշտ խորհրդածութեանց ցանցին մէջ նկարագրել տիպարներ որոնք ընդհանուրին աչքին դիմաց ծաղրանքի կամ խնդուքի առարկայ էին, բայց Նահապետի գրիչի ծանրութեան տակ ատենք եղած են մէյմէկ արգահատանքի արժանի էակներ, ուրիշներու նման բանաւոր, մտածող, կեանքի լաւ կողմերը որոնող, բայց բախտի չար բերումով ինկած անհաւասար մակարդակի մը վրայ, առանց սակայն կորսնցնելու իրենց անհատականութիւնը: Այդ անհատականութիւնն է որ Նահապետ Միլքոնեան կը տքնի ցոյց տալ իւրաքանչիւր մարդկային պատկերի մէջ զոր կը ներկայացնէ որոշ զարգացած գրիչով մը, իր պարզութեամբ հրապուրիչ եւ հայերէն լեզուի վայելուչ, ճկուն ու հետեւողական շարադասութեամբ: ***

Լրումն ամենայնի, կարգը եկած էր ունկնդրելու Փրոֆ. Գէորգ Պալարեանի խօսքը:

Կլոյթով կողմ խորհրդածութիւնները, ընկերաբանական ներկայացումները, բարոյական տեսակէտները այս թշուառ Վոնարեներուն՝ հոգեբանութեան խորքը իմանալու համար, Փրոֆէսորին ուսումնասիրութեան ճշումն ինքնին կազմեցին, եւ իր վերլուծումներով ան մեզի պարզեց այդ ստեղծարարը ներգրի աշխարհը, անոնց ցաւերը, միմուսները, լքուածութեան մտահոգութիւնները եւ հանուրին արհամարհանքին ենթարկութիւնը: Ներկաները ուշի ուշով հետեւեցան փրոֆեսորի ճշմարտութեան՝ որ իր ցուցմունքները եւ ապացոյցները կը շարախէր յաճախ Նահապետի խօսքերուն, զորս կը քաղէր ՎՄՊէՄԻ Պնարեները՝ գրքէն: Լրած գիտողութիւնը շատ իրական էր... Պատասխանատուները այդ անձերու թշուառութեան իրենց մեծերն էին, որոնք իրենց թոյլատու կամ ջով արտօնած ըլլալ կը թուէին մինչեւ իսկ փոքր ստահակներուն որ ծանակի եւ քամահ-

րանքի ենթարկին անպատիժ՝ այդ լքեալները, այդ «առամձիմ ապրող մարդկային խրառփակները»: Միւս կողմէն, չմոռանալով սակայն վանքի մտաւանէն օրական համեստ ճաշ մը հոգալ անոնց եւ դիշերները օթեւանելու անկիւններ, ուր կարող ըլլային քուն մը քաշել, իթէ կարենային:

Փրոֆէսորին խորին եւ իրապաշտ մեկնաբանութիւնները ունկնդրներուն գնահատանքին արժանացան, եւ ըսին. «Թէպէտ երկար էր ճառախօսութիւնը, բայց ոչ ձանձրացուցիչ, որովհետեւ մեծ իմաստութիւն տեսանք եւ նոր-նոր իրականութեանց մասնակից եղանք: Փրոֆէսորին վերլուծումները մեզի պարզեցին եւ ցոյց տուին իրական աշխարհը՝ զոր Նահապետ ջանացած էր ներկայացնել Վոնարեներոյ գրքին մէջ...»

Շնորհաւորական եւ քաջալերական երկու նամակներ կարդաց Բարսեղ Գարթալեան: Առաջին նամակը՝ Երուսաղէմի Պատրիարք Թորոս Արք. Մանուկեանի օրհնութեան գիրն էր, իսկ երկրորդը՝ առաջնորդ Վաչէ Արք. Յովսէփեանի ողջոյնի խօսքը:

Ապա տեղի ունեցաւ ա՛յնքան սպասուած գինեձօժը, եւ բեմին վրայ հրաւիրուած գրագէտներ, բարեկամներ, զործի մարդիկ ուրախ ու զուարթ, գինիով «լողցուցին» Նահապետի սոյն գիրքերէն մի քանի հատը: Հեղինակը յայտնի գոհունակութեամբ կը հետեւէր արարողութեանց:

Ապա իր կարգին Նահապետ շնորհակալութեան խօսքը ուղղեց, նախ Աստուծոյ, որ արժանացուց գինք այս հանդիսութեան եւ բացառիկ ուրախութեան – եւ ըստ իր ըսածին – իրեն պէս մէկ տրուպի մը... Այդ հոգեւոր ուղերձը առ Երկնաւոր Հայրը՝ որոշ ազդեցութիւն մը գործեց շատերուն հոգիներուն վրայ: Այս ձեւով արտայայտուելը շնորհութիւն էր նման գրական պարագաներու աւելթով... Նահապետը իր անձնական եւ ներքին պատճառները ունէր իր աչքերը ու ապա խօսքերը ուղղելու եւ իր կարճատեւ արտայայտութեանց սկիզբը լիշելու փրկչին անունը՝ Յիսուս Քրիստոս... Ապա Նահապետի շնորհակալութեանց

շարքը երկնցաւ ներկայ ժողովուրդին, եւ յատկապէս դերակատարներուն որոնք նոյն գիշերուան ելուցիւր վերածեցին փառաւոր հանդիսութեան:

Եղաւ պատշաճ հիւրասիրութիւն որ նոյնպէս երկարեցաւ ըսյց եւ առիթ տուաւ մեկնաբանութեանց: Ամէն ոք այդ իրիկուն Նահապետ եւ «Խոնարհներ» հոլովեց եւ ապագայի մաղթանքներ հրամցուց իրեն:

Ապագայ գրասէր սերունդը, վստահ եմ, պիտի չվարանի փոքր անկիւն մը շնորհել Նահապետին «Սաղէմի Խոնարհներ»ուն հայ գրականութեան ընդարձակ անդաստանին մէջ, հոն՝ ուր հին ժամանակներէն սկսեալ իրենց անունները կոփեցին գիրի տխտաններ եւ իրենց հետեւորդ աշակերտներ, որոնք ղէմքեր եւ նկարագրներ ուրուագծեցին եւ նկարագրեցին իրապաշտ

աշխարհէն եւ հարստացուցին մեր ազգային գրականութիւնը.— Պարոնեան, Օտեան, Արփիարեան, Արշակ Զօպանեան, Հրանդ Ասատուր, Երուխան, Նշան Պէշիկթաշլեան, Մեծուրի ու Առանձար...

Այս հանդիսութիւնը, Նահապետ Մելքոնեանի «Սաղէմի Խոնարհներուն» նուիրուած գրական յաջող երեկոն իրականացաւ ըարձր հովանաւորութեամբ՝ Տէր եւ Տիկին Մարտիրոս եւ Ռիթա Իսկէնտէրեաններու, կազմակերպութեամբ Լոս Անճելըսի Իրանահայ Միութեան Գրականութեան եւ Արուեստի Բաժանմունքի, եւ Երուսաղէմի Ս. Թարգմանչաց Վարժարանի Հիւսիսային Ամերիկայի Մասուց Միութեան:

ԱՐԱՄ ՕՐԱՆԵԱՆԱՆ

ՄՇԱԿՈՅԹԻ ԱՄՍՈՒԱՆ ՊԱՏԳԱՄԸ

Հոկտեմբերը հոչակուած է մշակոյթի ամիս, քանի որ այն իր մէջ ընդգրկում է հայ ազգի ամենից մեծ տօներից մէկը՝ Թարգմանչացը: Վերջինս վեր է ածուել մի այնպիսի հզօր շարժման, որը իր քախտորոշիչ կնիքն է դրել ո՛չ միայն հայ մշակոյթի, այլև հայ մարդու, հայ քաղաքական կեանքի ու յարաբերութիւնների ցանցի կերտման ընթացքի վրայ: Այս պատճառով էլ՝ Հոկտեմբերը որոշակի պատգամ ունի հաղորդելիք: Այդ պատգամի կառոյցում կարելի է առանձնացնել երեք կէտեր.—

Ա.— ՀԱՅ ԳՐԱԻՈՐ ՄՇԱԿՈՅԹԸ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԱՍՏՈՒԱՄԱՇՆՋԻ ԵՒ ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԵԱՆ ՊԱՏՈՒԱՆԴԱՆԻ ՎՐԱՅ: Հեթանոսական շուրջ չորս հազար տարուայն հայ քաղաքակրթութիւնը մեր ազգային հպարտութիւնն է: Այդ շրջանում ձեւաւոր-